

## DE PROFUNDIS

Ը

I

Պիտի դառնանք, այո՛ ... սարբեր ձեւերու մէջ  
Սիրելիներն պիտ' հանդիպին կարօսազին,  
Զատուին նորէն, ու միանան նորէն, անլեզ,  
Մուրին՝ լոյսին՝ ցուրտին՝ կրակին :

Եղեր ենք միւս, պիտի ըլլանք յաւերժապէս,  
Սակայն սարբեր ձեւի մը մէջ ամէն անզամ.  
Մարդը, պրաւկը բընութեան, ճըպարտ կամ նեզ,  
Վաղը զեռուն է անպայման :

Վաղը ծիլ է, ու մասնիկներ ծաղիկի մէջ,  
Վաղը բոյր է, ու նառագայր է աննրչան ...  
Ու կեանն այսպէս յաւերժական մի ելեւէջ ...  
Օ՛, այս կատակ մըն է անհամ :

Եղեր ենք միւս, բայց ո՞վ զիտէ ո՛ւր կամ ինչպէս,  
Ո՞վ կը յիշէ անցեալ ձեւերն իր բիւրաւոր ...  
Ո.նհուն նիզով նասնիլ մինչեւ կատան այս վէս,  
Ցեսոյ իյնալ բաւալզըրոր,

Ու բայխուիլ, ու ձեւերուն դառնալ նախկին,  
Ինչ որ էիր միխօնաւոր դարեր առաջ,  
Ու նոյն ձեւով նոյն վերելքը փորձել կըրկին —  
Այս է զաղսնիմը վըրան բաց :

II

Բայց ո՞վ լուծած է զաղսիմը մանէն անդին ...  
Այս լոյսին մէջ մենք մանուկներ ենք խարխափող,  
Թանձըր խաւար է մեր առջեւ, եւ անդունդին  
Ո.նքափանց է զաղսնիմին նողն :

Կեանին ալ զաղսնիք է տակաւին մեզի համար,  
Բայց բանաւոր օրէնք մ'անուուս կը վարէ զայն.  
Նիւրն ալ ունի իր զաղսնիքները անհամար . . .  
Մեր ուրշը ի՞նչ զաղսնիքներ կան:

Ի՞նչպէս կըրեանք մենք նիւրեղին մեր աչքերով,  
Զընել նիւրը եւ զաղսնիքին բանալ փականին.  
Շարժումն ի՞նչպէս կ'ըլլայ նուազ մը նոգերով,  
Կամ կ'ըլլայ լոյս, կ'ըլլայ երազ:

Եւ ո՞վ կըրեայ ըսել թէ նիւրն է ամէն բան,  
Թէ ոչինչ կայ անկէ անդին մեզի անհաս,  
Թէ ոյժը լոկ անօսացած նիւր է միայն,  
Անօսոր նիւր՝ Մէր ու երազ:

Եւ թէ ոչինչ կը մընայ մեր էռոքենէն . . .  
Թէ պրղպրջակ մ'է կեանքը խեղն աղամորդոնի,  
Փըրփուր միայն որ խաղալիկ կ'ըլլայ հովէն,  
Կը լուծուի մէջ անհուն ծովոնի:

## III

Զանն երք փըշերի, Խաւարին է իշխանութիւնն.  
Լարն երք փըրքի կը լրու ձայնը յաւիտեան.  
Կեանին երք դադրի, ա'լ չի զործեր միսքը մարդոն.  
Ոյս է Օրէնքը Բընութեան:

— Զի փընանար լոյսը սակայն, ճեղ մ'արձակուած,  
Զայնը լարին կ'ըլլայ շարժում յաւերժական,  
Տիեզերքին մէջ ոչինչ է անհետ զընջուած,  
Սյս ալ օրէնք է Բընութեան: